

## THOUGHTS AND REFLECTIONS OF CATHOLICOS GAREGIN

### A Just Cause

Our cause is a just one, the most just of all overlooked causes. We must knock at the closed doors of justice until they open. In the name of one million martyrs and as many Armenians uprooted and exiled, we must raise our voices in protest until we are heard by the great powers who have the destiny of nations in their hands.

### God's Gift to Armenians

The greatest gift bequeathed by God to our people is the Armenian Church, for which our forefathers have sacrificed so much, even shed their blood. She has become a blessing in our past, in the preservation of our national and spiritual life in the course of centuries. At the present, also, she has a vital role in the task of keeping the Armenian religion alive among the Armenians in the Diaspora; she is to become the guardian angel of the Armenian spirit, language and tradition. We must be deeply conscious, and grateful to God for that grace. We must be grateful to our spiritual mother, which is the Armenian Apostolic Church. She is ours, our national Church and our greatest national creation, the greatest legacy from our forebears. Her preservation and progress are the guarantee of the survival of the Armenians in Diaspora.

### Concept of Nationhood

It is true that man has the instinct to love his people, his country, the language and the church, but that instinct is turned into work and personality, the greatest material and moral sacrifice, when it springs from a profound and clear consciousness. This is true when the instinct knows that the national culture is the foundation, the beauty and the culmination of that living and vital corporateness which is called nationality in its broadest meaning.

---

Catholicos Garegin Hovsepian Centennial Committee

ARCHBISHOP TORKOM MANOOGIAN President

#### Honorary Committee

Archbishop Tiran Nersoyan  
Archbishop Sion Manoogian  
Reverend A. A. Bedikian  
Dickran H. Boyajian  
Dadour Dadourian  
Dr. Sirarpie Der Nersessian  
Richard K. Gregory  
Makrouhi Housepian  
Leila Karagheusian  
Haik Kavookjian  
Alex Manoogian  
Edward Mardigian  
Aghavny Nigoghosian  
Dr. Pergrouhi Svajian  
Harry Tatosian  
Mihrdad Tiryakian

#### Executive Committee

Missak Haigentz, chairman  
Sooren Manuelian, 1st Secretary  
Deacon H. Kasparian, 2nd Secretary  
George G. Bashian, 1st Treasurer  
Frank Zotian, 2nd Treasurer  
Fr. Vartan Megherian  
Fr. Carnig Hallajian  
Azniv Avakian  
Dr. Hagop Etmekjian  
Verjin Exerjian  
Asdghig Ignatius  
Siranoush Isbenjian  
Satenig Ourian  
Antranik L. Poladian  
Mardiros Sarkissian

TO BE RETURNED TO THE


PUBLICITY FILE

Diocese of the Armenian Church  
630 Second Avenue, N. Y. C. 10016

File: Armenian  
Clergy  
Catholicos Garegin  
Hovsepian

ԵՐԱՆԱՇՆՈՐՅ ԳԱՐԵԳԻՆ ԿԹՂՅ. ՑՈՎՍԵՓԵԱՆ

Ծննդեան Հարիւրամեակի Յուշատօն




CATHOLICOS GAREGIN HOVSEPIAN  
On The Occasion Of The Centennial Of His Birth

## ՀԱՐԻԿՐԱՄԵԱԿ ՄՅ

Երանաշնորհ Գաբրեգին Կաքողիկոս Յովսէլիքեանի ծննդեան հարիւրամ-եակը պատշաճ կերպով հանդիսադրելու համար Առաջնորդ Սրբազն Գեր. Տ. Թորքով Արքեպիսկոպոս տարւոյս Հոկտեմբեր ամիսը յայտարարած է Յորեկինական Ամիս մեր թեմին մէջ : Այս առքիւ հրապարակ հանուած է ձայնապնակ մը, որուն մէկ կողմը ձայնագրուած է Գարեգին Կաքողիկոսի կենդանի ձայնը : Նոյն երեսին վրայ դրաւատիքի խօսք ունին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Առաջնորդ Սրբազն Հայրը : Զայնապնակին միւս երեսին վրայ գետեղուած են եկեղեցական ու ժողովրդային եղանակներ :

Թեմական խորհուրդը որոշած է Առաջնորդարանի մէջ, Գարեգին Կար ։ Յովսէկին անունով կոչել Մատենադարան-Թանգարանը։ Այս նպատակին համար նույնական սիրով կ'ընդունովին :

Առաջնորդ Արքազան Հօր յանձնաբարութեան համաձայն Երանաշնորհ Հայրապետի յորելեանը պիտի հանդիսաւորուի թեմի 14 շրջաններու և առանձին համայնքներու մէջ :



A CENTENNIAL

The month of October has been designated Jubilee Observance Month by Archbishop Torkom Manoogian, Primate, for the celebration of the centennial of the birth of Catholicos Garegin Housepian throughout the Diocese. On this occasion, a recording has been made which includes in addition to music, the voice of the late Catholicos, as well as messages by Catholicos Vasken I and Archbishop Torkom.

*By decision of the Diocesan Council, the Library in the Gulbenkian Cultural Center of Diocesan Headquarters will be dedicated to Catholicos Garegin Hovsepian.*

ԱՐԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՒ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԻՆ Ա. ՀԱՅՐԱՊԵՏԻ ԽՈՍՔ

Սուրբ էջմիածին ուրախն է եւ հպարտ որ իր առենահարազատ զաւակներէն մէկուն ծննդեան հարխւրամեակը կը տօնէք գուշ այս տարի հեռաւոր Արտանտեանի ափերուն : Հայկական Ղարաբաղի լեռներէն իջաւ ան եւ մտաւ վանք, աշակերտեց Մայր Աթոռին Գևորգեան ձեմարանէն ներս : Անոր Հոգին ջերմացաւ սուրբ հաւատքով, միտքը լեցուեցաւ լոյսով, եւ անոր կեանքը դարձաւ վսիմ առաքելութիւն մը եկեղեցի, մշակոյթի, հայրենիքի ծառայութեան ճանապարհին վսայ : Մենք բոլորս այսպէս ճանչանք Երանաշնորհ հայրապետոր՝ Գարեղին Յովսէփեան, որ երկար տարիներ իր հողին լոյսը բաշխեց իր ժողովուրդին Սուրբ էջմիածնի Սեղանէն, ձեմարանի ամպիոնէն, որ Հայրենիքի վտանգի պահուն խաչ ի ձեռին կուռի դաշտ իջաւ եւ եղաւ Սորբարապատի յաղթանակը կերտողներէն մին, որ երկար տարիներ պեղեց մեր անցկալը եւ լոյս աշխարհ բերաւ մէր հին մշակոյթի շատ գանձեր, որ կենդանաբար աշխատանք ծաւալեց Ամերիկայի մէջ հաւատքի եւ հայրենասիրական Կործի մղելով զձեղ, եւ որ իր կեանքի վերջին տարիներուն Տանն Կիլիկիոյ Ամսուր արդասաւորեց Սուրբ էջմիածնի շունչով :

Գարեգին Յովհակիեան Կաթողիկոս այն դէմքերէն է՝ որ աւելի եւ աւելի կը սպացառանայ ինչքան տարիները անցնին։ Ան այսօր յիշատակ չէ միայն, այլ մանաւանդ ներշնչարան եւ առաջնորդող ողի։ Ան կ'ապրի ոչ միայն իր մասաւուն զործերավ եւ վաստակով, այլ նաև այն ամենավ որ ինք բաշխեց բոլոր անոնց, ոբանք զինք տեսան, լսեցին եւ հողեղին հաղորդակցութեան մէջ Եղան իր լուսեղին էռութեան հետ։

Գարեղին Յովսէփեան Կաթողիկոս Համալ ողեկահութիւն էր : Միտքը պայծառ էր բիւրեղի նման, նկարագիրը անկեղծ, միակատր եւ տոկուն, հաւատաւոր եւ հաւատարիմ իր կոչումին, յամառօքէն լաւատես ու անարտանջաշխատոց : Գարեղին Յովսէփեան մանաւանդ մէծ եղաւ և վարակիչ իր ամբողջական նուիրումով գէպի իր հարազատ ժողովուրդը, իր անսակարկ սիրով գէպի իր Մայր Երկիրը նոյնքան հարազատ : Աշխարհը համայն ան կը տեսնէր ու կ'ապրէր Հայաստանի մէջ, Հայուստանով, Հայուստանի համար : Մենք, այսօրուան հոգեւորականներս, մէր տկագութեանց, մէր տարակուսանքներու եւ շինթութեանց պահերուն մէր Հայեացքը գարձնենք մէր լուսարրնակ Հայերուն յիշատակին ու վաստակին՝ զանելու համար մէր կետնգի եւ ասաքելութեան ճշմարիտ եւ ապահով ուղին : Այդպիսի հայր մը եղաւ ու պիտի մնայ մեղի ամէնուս համար Գարեղին Հայրապետ Յովսէփեան՝ ծառան Աստուծոջ եւ հաւ ժողովուրդի :

Օրհնութիւն եւ լոյս իր հոգիին: «Ունկնդիր լեբուք տոտղնուղաց ձերոց եւ հպատակ կացէք նոցա»:

U.S.L.

ՎԱԶԳԻՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

## ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐ. Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ԽՕՍՔԸ

Գալեգին Արք. Յովսէփեանի կեանքի ուլին և խօսքին ջերմութիւնը մարդարէական չունչ մը կը տարածեն անոր հայրենանուէր գործին և հայ մշակոյթի պահացման ուխտով ովելինեալ զործանէութեանց վրայ։ Ան եղաւ մտքի, հոգիի, լսուքի ու զործի մշտալալ և նրբաղզած հայ մարդը, հայ մտքի մշակը եւ հայ հոգեւորականը։


Իր ծնունդը ընկերային պարզուկ դասակարգի համեստ հայ ընտանիքի մը մէջ, 1867ին, իր հոգեկան կորովին ակնաղբիւրը նկատու է ան միշտ։ Ֆիլիքապէս մանրուկ իր մարմնին մէջ հայ հանձարին և իրեն սիրելի բացատրութեամբ «հայ ստեղծագործ հողու» անմեռ կայծը կը հրավառէր անդաղրում։ Եւ այդ ներքին կայծը վիճք գարձուց Աստուծոյ և իր հայրենիքին, մարդկային ընկերութեան և իր ժաղավորութիւնը հոգեւոր սպասարկուն։

Հայ մշակոյթի անցեալ փառքը հետախուզով սահմիբաներէն եղաւ ան, պատմութեան, աւելներու և տւերակներու իսկ մէջէն։ Իր սերունդի ուրիշ խանդակառ հոգիներու հւոտ-թորոս թորամանեան՝ հայ ճարտարապետութեան, Մանուկ Աբեղեան՝ հայ բանահիւսութեան, Յովհաննէս թումանեան՝ հայ քերթողութեան, Կոմիտաս Վարդապետ՝ հայ երաժշտութեան, և ինք՝ հայ մանրանկարչութեան արուեստներու մէջ՝ պատմութեան մութ փառարներէն հայ հսկիներուն վայելումին կը բերէր ան զեղաքանդակ ու դեղատիպ ժառանգութիւնը հայ հանձարին։

Ամերիկայի Հայուստանեայց Եկեղեցւոյ կեանքին և պատմութեան մէջ եւս իր ուրոյն նշանակութիւնը ունի Գարեգին Արք. Յովսէփեանի անձը և զործը։ Նախախնամական ներկայութիւնն մը իր անձը, և օրհնաբեր խանդավառութիւն մը՝ այդ հուրհան անձով պայմանաւոր գործը։

Այսօր եւս, մէր Եկեղեցին և մէր ժողովուրդին հոգեւոր դաստիարակութեան մասին սիրազեղ մտահողութիւնները և ցանկութիւնները նոյնն են, ինչպէս որ անոնք առանցքը կազմած էն պատմութեան մէջ բոլոր սերունդներու խանդականքին։ Անհրաժեշտը՝ ներկայութիւնն է «առանց պարան կուսաւորչի կանթեղին» և լաւարձակումը նաև անդիստ տռաջնորդող անխար փարոսին։ Պատանութենէն մինչեւ իր չիջումը, իրեւ գահակալ Մեծի Տանն կիլիկիոյ Աթոռին, ութուունեհնումնենի Գարեգին Յովսէփեան մնաց ոգեւորեալ խանդակառիչը տյդ տեսիլքին։

Այս պահուն կը յիշենք մարզարէական այն զուշակութիւնը զոր կատարած է Գարեգին Արք. Յովսէփեան Ամերիկայի Հայոց Առաջնորդութեան օրերուն, պատասխանելով մէր Եկեղեցւոյ զաւակներէն մէկուն մտահոգութեան, երբ իջմիածնի Մայր Աթոռը ժամանակ մը մնաց տռանց գահակալի։ Ան ըսած է. «...Աստուծ իր Տան՝ էջմիածնի դահը չի թողնի առանց դահա-



կալի և հայ ժողովուրդին էլ առանց արժանաւոր հովուասկետի։ Ո՞վ է իմանում, այսօր իսկ, այս ժամուն, աշխարհիու որ մէկ անկիւնում նա արդէն իսկ պատրաստում է ապալոյ գահակալը։ Միայն այսքանը վատահացնեմ քեզ, որ նա պիտի լինի երիտասարդ, առոյդ հոգեւոր, ու մտքով ատեղծազործ մի հոգեւորական...։ Նոյն իսկ մի զարմանաք եթէ մի օր նա ձեզ այցելութեան հոգեւորական...։ Նոյն իսկ մի զարմանաք եթէ մի օր նա ձեզ այցելութեան դայ, երբ ես էս աշխարհից արդէն շատոնց հրաժեշտ առած կը լինեմ։ Ու երբ դու գնաս այդ գահակալի աջը համբուրելու, քո վրադ պարտք եմ դնում որ իմ ողջոյնները տաս իրեն։ Ես լիայոյս ևմ որ սա պիտի լինի ապաղտյում, մի դուցէ մի քիչ ուշ, բայց կը լինի անպայման...»

Եւ ոչ միայն լիովին կատարուեցաւ Գարեգին Արք.ի ոյս բարի դուշակութիւնը, այլ նաև ակնկալուածէն շատ աւելի չափ։

## ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՍԻՆ

Երջանկայիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոս Յովսէփեանի կեանքը լուսաւոր գիծ մը թողած է մեր ժամանակներու Հայ Եկեղեցւոյ եւ Աղոփ պատմութեան մէջ: Իր դէմքը Հայ հոգեւորականի ամբողջական դէմքն է: Գիտցած է իր ժամանակին, իր Եկեղեցւոյն եւ ժողովուրդին պէտքերը տեսնել իր սուր աչքերով եւ իր կորովը ի սպաս դրած է հանդիպելու այդ պէտքերուն՝ իր բաժինը բերելով անոնց գոհացման:

Գործնական ամէն ճիգ, մտաւորական ամէն սլացք, արդիւնաւոր ամէն բարի եւ օգտակար ձեռնարկ անձին վարկը կը բարձրացնէ: Բայց այն աշխատանքը որ ընկերային միջավայրին, աղջին, Եկեղեցին դդացուած ստիպողական կարիքները լրացնելու կը միտի՛ աւելի բարձր եւ աւելի մեծ վարկի կ'արժանացնէ անձը: Գարեգին Կաթողիկոսի կեանքը հիւսուած է իր ժամանակի ճակատագրական դէպքերուն, որոնք խորապէս յուզած եւ յեղափոխած են Հայ ժողովուրդի պատմութեան բախտորոշ վերջին շրջանը:

ՏիրԱՆ ԱՐՔ. ՆԵՐՍՈՅԵԱՆ

Աշխոյժ, կենսունակ եւ խանդավառ եղած էր ան իր կեանքին մէջ: Եռանդը, որ կը վառէ իր ներքին էութիւնը, կը զեզուր առ արտաքս հրդեհելու համար իր շրջանակները: Այսպէս էր երիտասարդութեան օրերուն, նոյնպէս մինչեւ իր խորին ծերութիւնը: Կը սիրէր երեւալ Եկեղեցւոյ բեմին վրայ, ելլել հրապարակ, բազմիլ դասախոսական կաթեղոր՝ քարոզելու, հրապարակախոսելու եւ ուսուցանելու: Բազմակողմանի հմտութեամբ եւ գեղեցիկ արտայայտուելու շնորհքով կը հմայէր իր ունկնդիրները:

Հ. ՆԵՐՍԵԿԱ ԱԿԻՆԵԱՆ

«Իր գիտական աշխատանքները կ'ընդգրկեն Հայկական մշակոյթի եւ քաղաքակրթութեան բոլոր երեսները: Ան պատաժ է Հայաստանի բոլոր կողմերը. մօտէն քննած հնութիւնները եւ խնամքով հաւաքած անցեալի մինչեւ ամենէն փոքր հետքը: Խանդավառ խուզարկող, ան երկարօրէն եւ համբերութեամբ պեղած է մատենադարաններու եւ գիւղական եկեղեցիներու խորերը պահուած գանձերը:»

ՄԻՐԱՐՓԻ ՏԵՐ ՆԵՐՍԵԿԵԱՆ

## ՄՏՔԻ ԿԱՅԾԵՐ՝

### ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՅՈՎԱԷՓԵԱՆԸ


Կանդնած եմ (Արագած) հարաւային գագաթի ամենաբարձր կէտում, երեսս դէպի հիւսիս. չորս գագաթների մէջ խորացած է անդունքը, յատակը զմբուխտեայ կանաչով ծածկուած: Այս գագաթների մէջն էր կախուած Լուսաւորչի Կանթեղը երկնից ըստ Հայ ժողովրդական աւանդութեան... Նորամէջ իւղ չէ լցուած, այլ Լուսաւորչի արցունքը, որ լոյս է տալիս, երբ խաւար գիշերն է պատում Հայոց աշխարհին:

Լուսաւորչի Կանթեղն, ուրեմն, Հայաստանայց Եկեղեցու, Հայ հանձարի եւ բովանդակ ստեղծագործութեան նշանակն է, որ Հայ ժողովուրդը զերազանցապէս բանաստեղծօրէն կարողացել է ձեւակերպել այդ հրաշտիւ տւանդութեան մէջ:

– Տէ՛ք, Քո ձեռքով վառեցիր այդ կանթեղը եւ կախեցիր երկնքից Հայուսանի կերպուած, Հայ ժողովրդի սրտի մէջ: Թող կառ մնայ այդ երկնուին պարզեւը, անմար եւ յաւերժ, քանի Հայ չունչ կայ երկրիս երեսին, զիտակցութիւն եւ զգացմունք նորա հոգու մէջ...»

– Արագածի Գագաթին ի Խնդիր Լուսաւորչի Կանթեղի, 1941

Զլինէին Ա. Սահակի եւ Մեսրոպի եւ նրանց Երանաշնորհ աշակերտների մտածուած եւ դէպի ատպական ուղղուած ստեղծագործական գործունէութիւնը, անհասկանալի կը մնար Վարդանանց զիմագրութիւնը հողեւոր աղասութեան համար կատարած տմւնամեծ արձէքների պաշտպանութեան անունով, որ



Քրիստոնէական կրօնն ու Հայաստահայց Եկեղեցին էր, Հայ լեզուն ու դըպ-րութիւնը, ազգային հոգեւոր կեանքի անկախութիւնը: Բարւոյ պատերազմն էր այդ, սկսուած հոգեւոր Հայրերի կողմից եւ պաշտպանուած նաեւ դէնքի գորութեամբ յետագայ սելունդների կողմից, որոնց ներկայացուցիչներն են Վարդանանք եւ Վահանեանք:

- Թէպի Լոյս եւ Կեանք, 1947

Հայրենազուրկ եւ գաղուփարազուրկ կետնքով ապրել չենք կարող. աղ-դային տեսակէտով ապերախտ այս նոր պայմանների մէջ պէտք է զօրանայ եւ ուռանայ Հայրենիքի եւ հոգեւոր միութեան զաղափարը աւելի լայն եւ ա-ւելի խորը, լուսաւոր հասկացողութեամբ: Թանգ է մեր պատմական Հայրե-նիքը, բայց Հայրենիքի գաղափարը միայն հողն ու չուրը չէ, լեռն ու դաշտը: Հայրենիքի գաղափարը եղանոր է, աւելի լայն, քան նիւթական Հայրենիքի հասկացողութիւնն է. այդ ժողովրդի ողին է, հանճարը, տենչերը, պատ-մութիւնը, ստեղծագործութիւնը, արուեստն ու գրականութիւնը, լեզուն, կրօնքն ու եկեղեցին: Հայրենիքն էլ այդ իմաստով է, որ արժէք եւ յաւի-տեսականութեան երաշխիք ունի, մեր կենդանութեան ծառի արմատն ու բունն է Հայրենի հողում, աւելի ճիշդ այնտեղ հաստատուած ժողովրդի մէջ: Հայ ազգը այդպիսի հասկացողութեամբ ոչ միայն երեք միլիոնից բաղկացած ժողովուրդ չէ միայն, այլ մեր ամբողջութեան կարեւորագոյն մասն են մերնա-խարարց միլիոնաւոր հոգիները դարձ ի դար, որոնց հետ մենք հոգեւոր, սերտ հաղորդակցութեան մէջ ենք: Նրանց աշխատութեամբ եւ նահատակութեամբ ստեղծուած է հոգեւոր Հայրենիքի աւելի ընդարձակ գաղափարը, որով եւ սփիւռքի Հայութիւնը ապրել կարող է առանց նիւթական Հայրենիքի մէջ լի-նելու բախտին, մի պայմանով միայն, որ մեր կապերը լինին կենդանի եւ ապրենք այն հոգեւոր չնչով, որով պատմական Հայրենիքի վերայ ապրող ժո-ղովուրդն է չնչել եւ շարունակում չնչել:

- Թէպի Լոյս եւ Կեանք, 1947

Հաւատա՛, Հայ ժողովուրդ, Հաւատա՛ քո անցեալին, քո պատմութեան, քո Հայրենի Աստծուն, նմանց անմահ եւ կենդանի հոգուն, եւ դու չես մեռ-նի... Հաւատա՛, թէ պիտի ապրիս, եւ այդ Հաւատքով գործիր, աշխատիր, տքնիր, յուսա.. . եւ դու չես մեռնի: Լեզուի, կրօնի, գրականութեան, ար-ուեստի, մշակոյթի պահպանութիւնն ու պաշտամունքը գիտակցական, կեն-դանութեան աղբիւրն է, եւ հիւանդութեան, մահ պատճառող հիւանդութեան, դեղն ու դարմանը:

«Մի երկնչիր, բայց միայն Հաւատա»:

- Թէպի Լոյս եւ Կեանք, 1947

## ՊԱՀԵՐ՝

### ԵՐԱՆԱՇՆՈՐԸ ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՅՈՎԱԷՓԵԱՆԻ ԿԵԱՆՔԻՆ

Դերենիկ Վարդապետ Փոլատեան կը պատմէ՝

Թշնամի ընդօվկեաներու յարձակման ենթարկուեցանք: Վաղեցի Սրբա-զանին քով. քէջ մը այլայլած դտայ զինքը:

- Ի՞նչ է պատահել Դերենիկ Հայր Սուրբը:

- Թշնամի ընդօվկեաներ մեր նաւախումբին մէջ մտած են: Վտանգուած ենք:

Մինչ կը հաղցնէի իր լայփ սէյվը՝ Սրբազնը ձեռաց պայուսակին մէ-ջէն հանեց փոքրիկ ձեռագիր մը եւ վարդապետական լանշախաչ մը: Վերջինը անցուց վիշէն: Գրպանէն հանեց գրամապանակը ու մէկ կողմ նետեց եւ հոն գետեղեց փոքրիկ ձեռագիրը եւ յուղուած ըստա՝

- Այս երկու աւանդները ինձ տրուեցան որպէս զի երբ էջմիածին գնամ, յանձնեմ զանոնք Ամենայն Հայոց Հայրապետին: Դրանք մէր սրբութիւններն են. Եթէ վտանգի ենթարկուենք եւ մեռնիմ, թող նրանց հետ միասին ովկիա-նոսին անդունդը իշնեմ: Դրամապանակս դէն չըրտեցի. դա ինչ նշանակու-թիւն ունի, սա փոքր դրչագիրը իմ կեանքի մի մասն է, իմ հոգու հետ կապ-ւած, իմ էութիւնը:

Հայ մը Հայրապետին կ'ուղղէ սա խօսքը.

- Վեհափառ Տէր, Հայկական Կիլիկեան կ'ուղենք:

Սրբազնը կը պատասխանէ՝

- Այդ ձեզի տալ իմ կարողութիւնից վեր է: Բայց ևս կարող եմ ձեզի տալ Հոգեւոր Կիլիկեան, որ անանց է, յաւերժական: Այդ մեր եկեղեցին է, մեր լեզուն, մեր գեղարուեստը, մեր Մշակոյթը:

Գարեգին Կաթողիկոս շարունակ աշխատանքի մէջ է. ձեռագիրներ կը կարդայ, կը չափէ, կը նօթագրէ, «նկատողութիւններ կ'անէ»:

Ներս կը մտնէ միաբան մը ու

- Վեհափառ ճաշի ժամանակ է, հրամմեցէք:


- Էս բռաչիս:

- Վեհափառ ճաշը կը պաղի, հրամմեցէք:

- Ճաշ, գեռ նոր ճաշել ենք. ճաշը ի՞նչ անեմ:

- Զէ Վեհափառ, վեց ժամ եղաւ. ժամը երկուքն է արդէն:

- Զեմ համկանում ժամը ինչ կապ ունի ճաշի հետ: Թողէք ինձ իմ աշխա-տանքների հետ, իմ հոգու ապրումների հետ: Ես Սուրբ Հոգիով կ'ապրեմ, նաեւ մեր պապերի եւ սուրբերի հոգով:



Սրբազնը փափաքեցաւ որ Օրան իշխէ պտոյտի: Օրանի ամերիկեան ղինուորական իշխանութեան կարգադրութեամբ երկու նիվի ինքնաշարժներ յատկացնուեցան խումբին: Մեքենավարը, յայտնուած փափաքին վրայ տարաւ քաղաքին «Աւլր Խաչ» անունով վանքը: Սրբազնը ասոր եւ ԺԴ դարու հայկական տաճարներու միջեւ նմանութիւններ գտաւ: Փափաքեցաւ վանքին տանիքը բարձրանալ:

– Ո՞վ է պատասխանատուն եթէ արկած մը պատահի, դիտել տուաւ սպայ մը:

– Դուք շարքի շարուեցէք պատին տակ, ըստ Սրբազնը, եւ ևս մտացլում: Եթէ իյնամ զիս բռնեցէք:

Ամէնքը համակերպեցմն: Սպան ի տես Սրբազնի այս արկածախնդրութեան՝ ըստ:

– Եթէ ձեր 78 տարեկան հտասկին մէջ այսպիսի քաջադրծութիւններ կ'ընէք, արդեօք ինչե՛ր բրած էք ձեր երիտասարդութեան օրեւան:

– Հայոց աշխարհը ոտքերուս տակ փուլ է եկել, պատասխանեց Սրբազնը:

Դպրեվանքի սահերէն Օննիկ Գալուստեան կը պատմէ.

Ուրիշ օր մը գարձեալ ածուներով կը զբաղէի՛ երբ Վեհափառը դուրս եկաւ եւ զիս տեսնելով ըստ: «Այ տղայ, կնայ բարոն Կալիկեանը դտիր եւ ինձ մօտ դրկիր . . .»: Պահ մը տատամսած մնայի: այդ պահուն չկրցայ հասկնալ որ «բարոն Կալիկեանը» մէր ուսուցիչներէն Պը. Գարիկեանն էր . . .:

## ԵՐԱՆԱՇՆՈՐԸ ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՅՈՎԱԷՓԵԱՆ

Երանաշնորհ Հայրապետը ծնած է 1867 Դեկտ. 17ին, Ղարաբաղի Ջրամբերդ գաւառուղ գիւղը: Հայրը՝ Կարապետ, մայրը՝ Խոսրովադուխտ: Նախնական ուսումը կը ստանայ Շուշի Հոգեւոր դպրոցին մէջ:

1882ին կը մոնէ էջմիածնի Գէորգեան Ճեմարանը, որտեղ միջնակարգը կ'աւարտէ 1887ին, իսկ լսարանի բաժինը՝ 1890ին:

1889ին սարկաւագ կը ձեռնադրուի՝ Ներսէս Եպս. Խաչատուրեանի ձեռամբ:

«Ս. Լուսաւորիչ եւ Հայց. Ս. Եկեղեցին» վերնագրով իր առաջին յօդուածը կը տպուի «Արարտա ամսագրին մէջ 1889 Մարտ համարին մէջ:

«Սամայ Ծռեր» եւ «Փշրանքներ ժողովրդական բանահիւսութիւնից» անունով իր երկու գիրքերը կը տպագրուին, արժանանալով 300 ոռւքի մրցանակի:

1892ին կ'երթայ Գերմանիա, իբրեւ էջմիածնի սանը եւ Հալեի, Պերլինի ու Լայպցիկի համալսարաններուն մէջ կ'ուսանի աստուածաբանութիւն ու փիլիսոփայութիւն: «Մի կամքի վարդապետութեան ծագման պատմութիւնը» թէզը ներկայացնելով կը ստանայ Փիլիսիոփայութեան Տոքթորայի աստիճան:

1897 Նոյ. 30ին կուսակրօն քահանայ կը ձեռնադրուի Սուքիս Արք. Պարզեանի ձեռքով:

1901-1902 Խրիմեան Հայրիկի նշանակումով կը վարէ Թիֆլիսի Ս. Սարդիս վանքի վանահայրութիւնը: Ապա՝ Վրաստանի Հայոց Առաջնորդի վուխանորդ կ'ըլլայ:

1906 դասախոս Գէորգեան Ճեմարանի մէջ:

1907 Վանահայր Ս. Հոկիսիմէի վանքին: Կը մասնակցի Գառնիի տաճարի պեղումներուն: Կը գտնէ Տրդատ թագաւորի յունարէն մէկ արձանագրութիւնը:

1911ին կ'այցելէ Պոլիս եւ Երուսաղէմ: Կը հաւաքէ նիւթեր «Հայ մանրանկարչութեան քարտէղ»ի համար՝ նկարիչ Թաղէսուեանի նկարահանումով:

1915ին, պատերազմի օրերուն կը վարակուի թիֆոյի հիւանդութեամբ: Ախտը կը ծանրացնէ իր լսողութիւնը որ մնաց մինչեւ իր մահը:

1917ին եպիսկոպոս կը ձեռնադրուի Գէորգ. Ե. Կաթողիկոսի ձեռքով:


1918 Մայիս 23ին կը մասնակցի Սարդարապատի ճակատամարտին: Իր հերոսաղործութեան համար կը պարգեւատրուի Գէորգեւսկի բարձր շքանշանով: Կարսի անկումին որպէս բանագնաց կ'աղատէ պարտուած ժողովուրդը վաղահաս ջարդէ: Հանրապետական Հայ կառավարութիւնը իր կուրծքը կը զարդարէ Սպայից Քաջութեան ժապաւէնով:

1920ին Երևանի մէջ բացուած նոր Համալսարանին ուսուցչապետ կը կարգըւի :

1921ին կը նշանակուի Խորհրդային Հայաստանի Գիտութեանց ինստիտուտի գիտական անդամ եւ կը հրատարակէ ընկերովի «Բանքեր» գիտական ժողովածուի աւաջին մէծ հատորը :

1924ին Մայր Աթուի նիւթական ծանր կացութիւնը բառնալու համար կը հանգանակէ 120,000 ռուբլի :

1925ի ամառը կը բարձրանայ Արագածի գաղաթը որուն նկարագութիւնը՝ «Արագածի Գաղաթին ի Խնդիր Լուսաւորչի Կանթեղին» տպաղրուած է 1941ին :



1926ին Լենինականի մէծ երկրաշարժին նիւթական օժանդակութիւն կը հասցնէ աղէտեալներուն :

1927ին կ'ընտրուի Առաջնորդ Խրիմի եւ Նոր նախիջեւանի թեմին :

1934ին կը նշանակուի Լիազօր Պատուիրակ Հայրապետի որպէս զի այցելէ Հայ զաղութիւնները եւ յատկապէս դարձան Հիւսիսային Ամերիկայի մէջ յառաջացած եկեղեցական պառակտումը :

Ամերիկա կը ժամանէ 1936 Ապրիլ 8ին: 1938 Սեպտ. 8ին Ազգային Երեսփոխանական ժողովը վիճակը կ'ընորէ Առաջնորդ Ամերիկայի Հայոց: Կը կաղմակերպէ համայնքները, կը հաստատէ Լուսաւորչի Լուժմայի եւ մի տողարիւրաքանչիւր անհատից տարեկան տուրքերու դրութիւնը: Կը կաղմակերպէ ժողովրդական լսարան, եկեղեցականաց համագումարը: Կը կազմէ Հայկական Յանձնախումբ մը որ կը հաւաքէ 120,000 տուար ի նորաստ Կարմիր Բանակին: Երկրորդ հանգանակութիւնը կը կատարուի Սոսունցի Դաւիթ Հրասայլերու Զօրասիւնի համար: Հաւաքած գումարը կը համարի 85,000 տուարի:

1943 Մայիս 10ին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Պատողմ. ժողովը միաձայնութեամբ զինք կ'ընորէ Մէծի Տանն Կիլիկիոյ Հայրապետ:

Ամերիկայի հայութիւնը նոյն տարի կը տօնէ իր քահանայութեան, դրան եւ մատենապական զործունէութեան յարելեանը: Այս առիթով նուիրած մէծ դումարները կը յատկացնէ Կիլիկիոյ Աթուի կարիքներուն:

1945 Յունուար 21ին նաւով կը մեկնի զէպի Անթիլիաս:

1945 Ապրիլ 8ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ կաթողիկոս կ'օծուի: Սուրբական հանրապետութիւնը Ապրիլ 22ին իրեն կը շնորհէ Սիւրբական Մումթաղ պատույ նշանը:

1945 Յունիս 5ին կը մեկնի Ս. Էջմիածին, ուր կը նախագահէ տղայինեկեղեցական ժողովին, որ միաձայնութեամբ կաթողիկոս կ'ընորէ Գէորգ Արք. Զօրէքնեանը, որուն օժման կարգը կը կատարէ 1945 Յունիս 24ին:

1947ին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան սահմաներուն մէջ կը տօնուի իր եկեղեցական, գրական եւ դիտական զործունէութեան վաթսունամեայ, ծընընդեան ութսունամեայ եւ քահանայութեան յիսնամեայ յարելեանը:

Կը բանայ քահանայից դասարան, կը գորացնէ զպրելանքը, դարկ կուտայ տպարանին, կը հրատարակէ «Հայութիտական Հատկ Տարեկիրքը»: Հոկտեմբեր ամիսը կը հաշակէ Մշակութի Ամիս: Կը յաջողցնէ Ներպաղթի նուիրած հանգանակութիւնը: Կը զնէ Յովսէփեան կայտածը Պէտրութի մէջ, շինել կուտայ կաթողիկոսարանի ամարտնոցը ՊիքՓայտի բարձունքին, իսկ Դպրեվանքի շնորհը՝ Անթիլիասի մէջ:

1950 Մայիս 19ին կ'ունենայ սլամի ծանր տաղնապ: 18 ամիսներ պարբերական ապաքինումի եւ նոր ապահովագներու շրջանէն ետք, կ'աւանդէ իր հոգին 1952 Յունիս 21ին, շարութ տուածեան ժամը 5.40ին:

Կը թաղուի 1952 Յունիս 6ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի կից կաթողիկոսներու զերեգմանին մէջ Տ. Սահմակ Բ. Խոսպայեան եւ Տ. Պետրոս Մարածեան կաթողիկոսներու գերազաններուն միջեւ:

## ԳԱՐԵԳԻՆ ԿԱՇՈՂԻԿՈՍԻ

ԻՒՂԱՆԵՐԿ ՆԿԱՐԻ ԳՆՄԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ  
ԳԵՐԱԶՆՈՐՀ Տ. ՄԻԱՆ ԱՐՔԵՊՈ. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
Ն ա խ տ գ ա ն

ՏԻԱՐ ՀՐԱՉ ԿՐՈՒԽԱԴ՝ Պատուայ Ասեմապետ

ՏԻԱՐ ՕՆԻՒԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ՝ Ասեմապետ

ՏԻԱՐ ՎԱՀՐԱՄ ԿԼՕՔՃԵԱՆ՝ Ասեմապիր

ՏԻԿ. ԱՐԺԱԼՈՅ ԳՈԽՅՈՒՄՃԵԱՆ՝ Գանձապահ

ՏԻԿ. ՎԵՐԺԻՆ ԷՔՍԵՐՃԵԱՆ

ՏԻԿ. ՄԱՔՐՈՒԵՀ ՅՈՎՅԵՓԵԱՆ

ՏԻԿ. ՍԶՆԻԻ ԿԼՕՔՃԵԱՆ

ՏԻԱՐ ՄՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ

## ՅԱՅՏԱԳԻՐ

Մեղանապետ

Պատղամ

Երկու Խօսք

Մեմերդ

Արտասանութիւն

Ռազերձ

Փակման Խօսք

ՏԻԿ. ԱՐԺԱԼՈՅ ԳՈԽՅՈՒՄՃԵԱՆ

ՏԻԿ. ՀՐԱՉ ԿՐՈՒԽԱԴ

ՆԿԱՐԻՉ ՍՈՍ ՄԵԼԻԲ

ՄԱՐՏԻԲՈՍ ՔԻԾԵԽԱՆ

Դաշնակի Ընկերակցութեամբ

ԲԱԲԳԻՆ ԳԱՏԵՀՃԵԱՆ

ՏԻԱՐ ՎԱՀՐԱՄ ԿԼՕՔՃԵԱՆ

ՆԱԽԱԴԱՀ ՍՐՅԱՋԱՆ ՀԱՅՐ

ՀԵԽԵՐԾԱԱԼՈՒԹԻՒՆ ՅԱՅՏԱԳՐԻ ԱԽԱՐՏԻՒ

Առաջնորդսրանի հովանաւութեամբ կազմուած այս Յանձնախումբը, ժողովրդային նուիրատուութեամբ զնած է վաստակաւոր նկարիչ Տիար Սօս Մելիի կողմէ նկարաւած երշանկայիշաւակ Գարեգին Կարռողիկոսի իւդաներկ նկարը, իբրև նուէր Առաջնորդարանի նոր կառացանելի Աշակութային կեդրունին:

Գոյացած 2,676·00 տոլարէն 2,500·00 տոլար վնարուած է նկարին և 75 տոլար շրջանակին, իսկ մնացեալ 101 տոլարը ծախսուած է բդրակցութեամց ու նկարի կադապարներու և ոյն յայտագրի տպարուքեան համար: